

մը անհրաժեշտ է : Խսկ դպրոցի մը կարեւուրութիւնը պէտք չտնինք բացատրելու . Մուրատեան վարժարանին փայլուն յիշառակները զեռ կենանի են , և այժմ առաւել քան երգիք հարկաւոր է որ Բարիգի մէջ քալէք մը ունենածքը : ուր ոչ միայն Բարիգի հայ զաղութիւն տղաքը այլ եւամէն կողմէ եկած հայ պատանիներ՝ նայած նախապատրաստական կրթութիւնը մը եւ հայ գաստիարակութիւնը ստանան՝ Համալսարանի ընթացքին հետեւել պատճ : Այս բոլորը ամենամեծ դիրութեամբ կրնան իրադրութեամբ մեր հարուստները եթէ ըմբռնեն որ իրենց անոնք իրապէն աղցին երախտագիտութեանը արժանի բարձրացնելու համար , հոգին ասրանուած անշանակ ու անիմաստ բարեգործութիւններու տեղ , այսպիսի անկորուսուու բազմաբեղուն գործեր կանգնելու պէտք է որ նույներն իրենց գրամք :

Ա. Զ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐ

ԱՅԱՀԱԿԱ ԱՐ

Գերմանական փոքրիկ քաղաք մը մէկ երկու միջնադարեան բաղկղնապասա չէնիքրով չզիտայակապ պարսպագուներով ու աեւ կաթողիկէով մը որ արժարեայ երկնից տակ կը ցցէ իր զոթացի ճարարապետութեան սուր սլաքները — ու յետոյ կարմրագոյն անոյշ իրիկնալուրը որ կուց մերմիկ ծալուալ խաղաղացեալ քաղաքին վրայ , — ահա թէ ո՛ր տեղասկ տեղաստան մը կը ներկայաւան աշկիս աղջէն երթ անոյշ կը խորհիմ : Եւ կը տեսնեմ զինքն անցնել արեւէն ու կեգունանձ գետակին երկայնքը՝ որուն մէջ աշարանոցները վերէն վար զուարթ ստուերներու կը թափէին , հող տնկուած ծաղկահոստ թմբիներու զուգաշար կարգին տակ՝ որունց ծայրերը կ'երթային հեռուն իրառ միանալ , նազերի աղջիկ մըն է ան՝ մանկական թեթիւն քաղուածքով , սուկեթուն խրացաւոր հօշիկներու հաղիւ հասկ ետք կը թողուն կողմուած այլ հարթ գետնին վրայ , նեռքին մէջ կը ճօմէ կապոյտ նովանցակ մըն է այ կարծիս արնուուն անզամ պէջերով չ'արգիկը անոր՝ ճառագայթ ներուն որ զէմքը փարիսին : Սիրուն , կու-

սական զլուխու կը պատեն խարուշագոյն մշշան կերպ մազեր՝ որ խոպոպիկներ կը հանին ամէն կողմանէ : Ու թշիկները կարմրուե են , բրանն ալ ալոյջի նման , միամիտ նայուածքին մէջ չիմ գիտեր ինչ կայ ուրախ որ գրեթէ չարածնք պէջեան մը կերպը կուտայ անոր : Ան կը քայէ ժապաէնները թողնելով եւ ծածուկ տեղներ՝ չուարած , լուրջ , աչքի չորս դիմ՝ վեր կը քաչէ ծնկակապերը որ միշտ կ'իյնան : Քիչ ետքը կը կայնի ջաղացքի մը մօտ , որուն փըրփըրացյա անիբ սեւ ու ջարթաթախի փայտ մեր ճնուածքն է : Անիւը կը ճամփր ծնելով ու ուրցնելով զայն եւ աղջիկը կը զուարանայ անոր նորանոր եւ՝ անգուլ մը իրցմանքը դիմելով : Ու ես կը մօտենամ , կը բարեւեմ զինքը : Վառ ուրախութիւնը մը պատարար ցոյց կուտայ ինդի եւ քրոջ պէտք կը սկսի զիս հարցուփոր ընել :

Հիւանդ էի այն ասեն , չաս հիւանդ , անմարդագորդ , տրատում : Մ շտապրին ջղերս զիս կը խորչեցընէին ամենքէն : Կրելով անանուն տառապանքը որ նորահաս երիտասարդներու հոգւուր մէջ կը նասի , ինքզինքս սասափի ապերջանիկ կը զգալի եւ սակայն առանց բարուրք ունենալու : Ամենայն ինչ առիթ կուտար սիրաս մորմոփելու՝ արեւը որ պայծառ կը ցըլար երկնից մէջտեղ , ծառերը որ հանեւ շնչմարդ իրարու վրայ կը հակէին : Խանանգի կակալու հեռասամունք որ երկրի անհարութիւնները կը սքօչէր : մարմրուք ճառագայթ մը որ անոսր ամպի մը քենցէ կ'երփինք՝ այնպիսի խոնիք իր որ ներքին այլայլութեամբ բազուկներու կը բանայի եւ անազազակ ճիչ մը կուրծք ու կուրդու կը յոգնեցնէր : Վասն զի համագորից գործելու ժրութիւնը սասափի կը նողէրիմ անջան եւ անսասափ հոգիի : Ծորս զիս կը նըշամոքի որորումը բիւրաբեւ ամէչներու որ կը հիւսէին կենաց կապերը , այն կապերն որ մեղ ողջութիւնը բազալիք կ'ընեն : Ներք ճամանչներն որ մեր արևան մէջ թափանցելու մեր զգայարաններուն պարտասեալ կարողութիւնները կը զօրացընեն ու անոնց յօժարութիւնները կը բազմացընեն , երկնից ու ընութեան գեղեցիկ պէտականութիւնը որ ակնազարար նարօտներով մեր ուշը կը յանկուածէն եւ ապրելու կարուուր զորքիմ սարգիմթաթաւուչ մնէք մերկ կուտանք՝ խորցրգածութեամբ եւ վիրուծութեամբ սեսակ մը հակացեցն յութեան պատճառ կ'ըլլային եւ փոխանակ ինքինքս

յանձնելու բնատուր անխորհրդական լինելու-
թեան՝ կ ասէի յայ մեղմինաքը որ զմեզ
անձնիան չի թողուր և իսկապէս նողիալին
համեմ կ'ընէ մեր քամց : Կան մարդիկ, եւ ես
անոնցմէ եմ, որոնց գաղափարներն եսկ բա-
ւական են իրական ցաւեր ներշնչելու :

Ան կը հասկնար զիս, թերեւս շփոթ եղա-
նական՝ առկայն վերջապէս կ'ըմբռնէր թէ
ու ուրիէ կը ծագի թափիծու : Եւ անմեղութեամբ
ի կիր կ'արկանէր բոլոր իր կնոջական միջոց-
ները զի փրկիւրու համար անոր ծանրու թենէն :
Տառապանքը միշտ չահեկան կ'երեւայ կնոջ,
եւ ամենքն ալ առանձին հակամիտութիւնն
ունին ափիքիչն ըլլալ ուզելու անոնց որ վըշ-
տահար են՝ մասնաւորաբար կը սիրեն այդ
զերք: Իրենք զերենք միշտ առաջապէտ կը զգան,
եւ անոնց սիրուը այնչափ լցուուն է զաղուուկ
մորմոցներով որ լուռթեամբ տասպազ նորին
հասարակօրէն շուռ մը անոնց հետ կը համա-
րանի : Աշխարհ գանոնք կեղծելու կը բոնա-
դառէ իր պարաւաւաքէտ մանրախոյդ զիտողու-
թեամբ եւ այնչափ կը սոսկան չարամիտ մեկ-
նութիւններ ու արտիքուած են շատ անգամ
իրենց ներքին զգացումը բոլորովին ծածկել
ու լուս : Եւ որո՞ւ կրնան զիւրութեամբ սիրու
բանակ, սեռակից մը թերեւս նենգութեամբ
իրեն խաղ գամճնէն լսած, իսկ էրիկ մարդոց
հետ այգիսի մտերմութիւն մը չ'ուշանար սի-
րանարութեան առաջնորդելու : Ամու սանցեալ
կին մը աշխարհս ա՛լ աւելի փորձ ըլլալուն,
կը տեսնէ ներքիւթը եւ բառ անմը կը շարժէ:
Սակայս աղջկան մը սրբին իւրինչ շատ աւե-
լի յանկարծական, շատ աւելի անիսորովը
ազգմանց կը հապատակեցնէ զանի, եւ անոր
համար իսկ աղջկան մը ձգածութիւնը անցին
բույզներ կը շնորհէ անկեղծութեամ եւ փափ-
կարոյն յուզման: Սակայն շատ քիչերը գիտեն
զանցն վայելիկ եւ շատ քիչերը արժանի են
աղջկան մը վճիռն նայուածքին :

Բոլոր այս ծանր խորհրդառութիւնները
կ'ընէի ես ինձէ՝ աւելի լաւ բարոյնանելու հա-
մար զօգած կապակառութեան փափուկ հաս-
գամանքը եւ առնայն զգուշառութեամբ կը
գիտէի այդ սիրուն հոգեակին սացքները,
ինչպէս կը զիտենք թռչնիկ մը որ մեր լուսա-
մլտին մօս ուստասել ու ճոռողել կուգայ եւ
զայն չխրաչեցնելու համար շանչիրնիս ան-
գամ կը զսպինք, ես առ անոր չափ դեռահասակ

էի եւ բնականաբար իրարու հետ շուտով յար-
մարեցանք: Անոր ծանօթութիւնը ըրբ հասա-
րակաց պարտէցին մէջ ուր մօրը եւ բարեկա-
մոււույ մը հետ միաման նստարան մը բռնած
էին աւազանին մօտ: Պտոյաէ մը վերապարձեր
էին եւ հակառակ տաքուն սպասակ բուրդ մը
անոր ուսերը կրծածէի Անոնց դիմացը նստած
վէպ մը կը կարդայի եւ քիչ մըն ալ խումբը
կը զիտէի: Մայրը տարիքու կին մըն էր, սա-
կա ինչ կուզ ալլ ծիծաղէրես ու սրտանց կը
խորաց երկու ալջիկներուն կասակամէր զո-
րոյցները լսելով: Ստէպ ստէպ աղջկանը կըր-
սակին բուրզը կը շակէր որպէսպի վար չսահի
անոր ընդուռ շարժումներէն, մանաւանդ որ
աւազանէն բարձրացող զովութիւնը կրնար
վնասաբը ըլլալ Եթառյ ձեռքով մէկդի կը հրեր
անոր ողորուն խոպակիքները: որպէս զի հրա-
վու ամայեր նեներին եւ կը տեսնէր անոր ո-
տիկներուն աշխայժ շփումները մանրախոին ա-
ւազին վրայ որուն հետ կը խաղային շառաչ-
մամբ ու կոսր զգեսանին խորհրդառու ծալքերը
իրարու մէջ մտած սրունքներուն բոլորը: Շատ-
րուսնը իր բարակ կաթիլներուն արձաթածայր
գարգմանակը կը ծածանէր եւ կը նմանցընէր
աղջկան մրմիջալոր խօսուածքը, միամթիւրթ
շուշանները կը ինսկին աւազանին բոլորածիր
եղրը թաղարաններու մէջ փթթած: բաւական
չէր ատարքանօք բազմելու համար այդտեղ
տօթագին օրով :

Սակայն միւսօրինորդին չեմ գիտեր ինչ մէկ
զուարձալի դիտողութիւնը՝ գիրուկ պարոնի
մը վրայ, այնչափ սաստիկ շարժեց անոր ծի-
ծաղը, որ անկարող զայն մեղմացնելու կրնա-
կը նաստանին փակցուց եւ սպիտակ բուրզը
զուր ենկաւ Շատրուանին բոլորանին ցնցկած
կայակները վէս իվչա կ'երեցընէին ողորկ
յուրոր որ բուրզը քանչցին տարին: ու ջուր ծը-
ծելով ծանրացան միսա յատակնի իջնել նրելըը
միանալոյն ճիչ մը արձակեցին եւ աղջիկները
վազեցին ծառի ճիլ մը, փայտ մը ճարելու
համար որպէսպի վտանգեալ առարկան աղա-
տեն: Բայց ես արդէն տեղէս ելեր էի եւ քա-
յլութեամբ թեւել մինչեւ կէսը ջրին մէջ ին-
թեւով զուրսաննեցի խխում թաթախ բուրզը:
Շնորհակալութիւնն ուրախութիւն եւ շատ ալ
պատի ըրին ինծի :

Սայսէս կրնամ ըսել վիպասանական եղան-
ախօթութիւնն այդ օրիորդին հետ: թէպէսեւ
զանի չէի ազատեր սանձակուար երգվարի մը
մահառիթ արշաւումքն եւ ոչ ալ վրփրագէզ

ալիքներու կատաղութենէն՝ այլ միսիայն աւնոր սիրելի բուրոց աւագանի մը խորելին որսացի, սական այդացին ալ բաւական հաճելի անցաւ որ խօսքը երկարորէն զարձնելէ ետքը թշրած թեսիս վրայ, բոլորովին գերմանական հոգածով թեմար՝ վերջապէս իրենց տառնք հրարաւիրեցին — այս էր արդար հափուցումն ։ Եւ ես ալ՝ հակառակ սովորութեան՝ զացի անոնց :

Ո՞չափ մեծ եղան անոնց ինտումը երրոր իմացան թէ իսայերէն զիտեմ։ անոնց շատ աղաչել տալու խոստացայ օգնել իսայերէնի դասերուն զոր նոր կը սորվէր :

— Ես ալ, ըստ անիկայ, իրը փոխարէն պիտի աշխատիմ զնել զոսցընել ։ վասնզի կը տեսնեմ որ միշտ տրամադէք :

Սկսայ ծիծաղիլ եւ ան շիկնեցաւ։ Անիէ ետքը երկու օրը հեղ մը զիրար կը տեսնէնք . զի կը յանկուցանէր իր շնորհալի եւ անսեն թեւեթ կերպովը, քնորյ ամենէն չըն շին մանրամանութեանց մէջ։ Ի՞նչ սիրուն էր տեսնել անոր կաթով ելակ ուտելը կանանչ անակներու մէջ, շրթներուն անկիւնները կը ձերմշնային՝ ախորժասիրութիւնը ամրատաւ մելով, եւ երբ մարտասաններու մէջ քատաթերթնան ախտաբար առուոյրար կը հնատէր՝ սիրա հատցընելով, եւ զայն բանելէն ետքը անոր վրայ իսալերէն գորպալակից բաներ կը դրէր հօրը խաւերլու համար, որ բացակայ էր քաղաքէն ։ Թանաքի քծիւները կը մնային վարդադար եղունքներուն ծայրը, եւ որպէս զի շտեսնեմ զանոնք՝ մատները ափին մէջ կը ծալլէր :

Խսալերէնի դասերը կ'ընէինք պարտէ զմ տեսրենցի մը տակ՝ մանրի թերանը կը խօսէր ու կը ժգտէր, մանիշակ այլունըր կը յանշէրն ու խոյս կուտային՝ թշրիթեամբ կը հակածաւէր ինձի հետ այնպիսի ինսդիւներու վրայ, որոնց մասին դիմանալու տարօրինակ, անկուր գաղափարներ յայտնելով զանի տակնուվրայ կ'ընէր :

— Ե՞ն, ըստ իրեն անգամ մը, յայտնի կ'երեւայ թէ պատիկ աղջիկ մըն էք, երախայ մը :

Գլուխը կախեց լրջութեամբ, մէկ երկու կաթի արցունք կաթեցան թարթիներէն, որպէս թէ առաւուուն ցողալից ծալլիկ մը թօթվէրի, Բայց տեսնելով որ աւելի կը ծիծաղմինքն ալ ինձի միտցաւ եւ ալուըները սրեց մուտալով։

— Զ՞ա՞ր :

Պայոյտ մը ըրինք կառքով մինչեւ մօտաւոր

ջրմէքը։ Փրփրայոյց ու շառաչահոս ջուրը տեսնելով՝ անի ծափերն իրար զարկաւ տղու նման եւ ուղեց որ վար կրծին մէջն իջնանք ուր կը գանափթէր լեռնածուն քարէ վար աստիճնաբար ցասքելով։ Հոդ այնպիսի աղմուկ մը կար որ ստիպուած էինք պառալ զիրար ելուու համար, զասն զի ջրվէժէն ետքը հեղ զիկատը կը գոռար ահազին սոսումներ ընկելով մայրի հասորներու վրայ որնց բոլորը կը պառուտքէր նաի քան յառաջ խոյանալը։ Մացառից լեռնորմին տակ ջուրը մաքուր ու սեւ յատակին գոյնը առած հանդարա կը կենար գանագարերուն մէջտեղուանքը։ Այդ քարենանքին քարյալ մօտեցանք վմբանքին։ Թոնի ձնուքը ծիւլ մը ունէր զոր անոր տակ երկնցուց այնպէս որ ջրի բարափ մը երես ի վեր ցայտեց։ Ա՛խ աստանայ — եւ այդ հայրէն բառն ալ սորվեցաւ։

Իսկ ի դրամին սաստիկ անձրեւայրգք մը բոնեցգմեզկառքին մէջ հովանոցը անբաւական կուզար երկե հովույ, եւ ի զուր կը շածանուս չափ ի բարար կը մօտենայինք։ Թոնի կը իսրազարութիւն երկնցներուով անձրեւ մին եւ յանոյ յուս մը ջրակաթ երեւոր կը պատսպարէր հովանոցին տակ, բայց կաթիւն ները ծոծրակին վրայ կ'ինային ու կը խրամացնէին զանի, Փալլակներ կը լուսաւունին մեր երեւները եւ որուումը կը պայթէր ու մանկամարդ աղջիկը անվախ երեւնալու համար անոր զոռաւը կը ձեւացնէր :

Բոլորովին ազատ էինք սրովինածու անոր մասք բորորովին զմել իրարու վստահանած էք։ — Զուարճացիք՝ տղաքս, ի՞սէր մեզի, եւ երկեց շրջադաշտեանց արգելք չէր ըլլար ի իրկուն, մը լուսաւանդէս կար հասարակց պարտէզը, հոն զացինք։ Ծառէ ծառ վնենտական լապտերներու դրասանդներ կախած էին եւ երածտութիւնն ալ կրցանը կ'ընէր։ Անձնուք բանեց ըսենով թէ կը նայինք կորսուի բազմութեան մէջ ու այն զիւեր խենթի պէս խնդացինք ամէն մարդ ծաղրելով մէջներինի ։

Կա՞ արցօք սիրոյ նշմարանք մը զոր այդ անմեղ մտեսութիւնը պարապէր, Կարծեմ երւ կու կողմէն ալ շատ չէինք մտածեր ատոր — զու էինք այսպէս քովի վալզվելով։ Անզամ մը ուղեցի անոր վարդեր նուիրել, ծանր կերպ մը առաւ ու մերթեց։

— Զեմ գիտեր, կ'ըսէք, ինչո՞ւ համար ձեզի հետ այնպէս չեմ վարուիր ինչպէս ուրիշ եւ բիտասարդներու հետ կը վարուիմ՝ Գիտէ՞ք ո՞ւ սա շատ ծաղրդ եմ եւ ասոր համար ալ անտառնելի՝ բայց զնի չեմ, չեմ կրնար ծալըլի։

Եւ ուրաք գետին կը զարդէր բարկութեամբ։

Սակայն հոգին յայտնութիւն մը ըրաւ։ Կը մօտենար այն օրը որ քաղաքէն պիտի մեկնէր, իրարու առաջարկեցնեմ պտոյք մը ընել անտառը։ Եւ միջօրէն ներք անցանք գետակը որ անտառը քաղաքէն կը զատէք եւ մինեցանք խորը։

Լուսթիւնն ու անդորրութիւնը զմեզ մէջէն ի մէկ ամփոփեցին, ակամայ ընդհանուցինք մեր խօսակցութիւնը։ Դղքիներ, հացիներ, կը բարձրանային իրարու մօտ եւ հեռցինէն աւելի խիս, ներկինքը կամաց կամաց կը փակուէք ամէն կողմանէն եւ լոյսը, որ մեր առջին կը ծաւալէր, սազարթախիս ոստերուն մէջէն մաշուելով անոյշ կանանչ գունով կը ծփաք։ Եւ հեռուէ հեռու՞ուր ա'լ միայն ծաներու բռնիւրը զառ զառ կը տեսնէնք, զառաթները միտի մեծավագանած զմբէթ մը յօրինած՝ մթուուր դիշեցային կ'երեւար, երեմնէն անտառը կարծես երկայնութեամբ կը ճեղքուէք եւ երկնից կապոյտ ակնապարապ կը շողար, բայց շուստ մը բարձրաբեր կատարները կը ծրաբէնն զայն եւ աներեւոյթ կ'ընէին։ Արեւու ճառապայթ մը երբ կը ջանար մինչեւ մեզի համարի այդ հրաւածքին մէջէն գոյնզոյն կը ցոլար մեր աշացը եւ կը կամաւէր աներեւու շարժման համեմատ։ Տեղ աեղ ճանանչ մը չոր ճղի մը զարնուելով զարեմա գեպուղզել կը ցայտէք ու կը վիրաւորէք մեր տեսաննելքք։

Անցած պահերնու մէկ երկու ծառեր գլուխնին իրերցուցին՝ իր թէ նշան ընէին իրարութէ մարդիկ կուգան։ Եւ այս տպաւորութիւնը թէ անոնց նլրատումները ծածուկ միտք մը ունէին, այնախ իրական էր որ կուցինք գոյշակի զայն, ինչո՞ւ այրգէս լուսի լուսական կ'այլային էր, սակայն տական կ'այլայինք այդ լոին վկաներուն կմաքսական պիմաց։ Անդզալաբար իրարու ուս ուսի տուրինք եւ ձեռք ձեռք քոնցինք, բայց չհամարձակելով խօսիլ։ Իրք ծառերը առաջարկան յառաջացած էինք եւ ճամբար յանկարու լուսուրով զնեղ եղեննաստանի մը մէջ գտանք։

Կը էին, այդ սէդ ու կանգուն։ Դէպի ի աջ սարակի մը կոզն ի վեր իրարմէ բարձր կարգերով տեղերնին բռնած էին եւ զասի մը զպիրներն նման օրնենքութեան պահը կը սպասէին երկիրազաւութեամբ, Բայց ամեններն ճամփիկ մը կ'զար, եւ կ'ապէէիր որ այդ մնածատաք անտառը իրնար այնպէս համահաւասար լուսթիւն մը պահել, Հազիւ հազ շատուկ կ'ելլէր երբ թուուն մը ծառէ ծառ թուած ատենը առզազուն տերեւէ մը դպչելով կը փրցնէր զայն եւ ուրո ուրո գաւանալով գետին կ'ընար, Հազիւ հազ ազգանքը կը լսուէր ճանոյ մը որ ծաղի կը փնտակը, եւ երեւակայութիւնը կ'ընդարձակէր, խորհուրդը կը փնտուէր այս լուսթեան, այս անենուն խորհրդածութեան։ Արքօք ինչ զաղանիքներ տնէր անտառը՝ ճամփորդ որ որանցած զացած առենը աւազակիմ զանահին տակած էր — ու կը սարսուայինք։ Ով գիտէ ուրիշ ինչեր ալ պահուած էին անոր թաւ խորքին մէջ, եւ ծառերը, խօսելու անկարու սարսպիմամբ կը յիշէին։

Եղնիկ մը եւ եղնորթ մը որ մը առջեւէն սրացան անցան զմեղ արթնցուցին։ Թօնինձեաւ քը քաշէց, ան ատեն զզացի մնոր անոյշ զաղութիւնը, եւ սկսու երկու անհաւանները հայածել որ անշայս եղան։ Ենտոյ ալպեան մանիչակներ եւ ծորաշուշան փնտուելու ելաւու բարձրաձայն երդ մը հնչեցուց, Հիմա անտառը գուրարթացած էր եւ ասդին անդին կը վազէինք ծաղիկ ֆաղելու։ Ուսկեծաղկն իր փայլուն շիզները մօտ առ մօտ կը թթեցնէր եւ մարդուն տեղուանք սապատուէ կը բանար ծաղկների որ կարծես մատով հնդին մէջ խորուան էին։ Յաջողիցանք մանիչակի երկու փոքրիկ փունջ կապել որոնցմէ միին իմ կուրծք դրաւ եւ միւսն ալ իրը։ Բայց փնտուուքին ժամանակ բաւական յառաջացած էինք եւ ճամբար յանկարու լուսուրով զնեղ եղեննաստանի մը մէջ գտանք։

Այցած եղեննիէ զատ ուրիշ ծառ չէր աներ։ ասոնք ամէն կոզմ ետեւէ ետեւ կը բարձրանայն, մինչև իսկ ապառաժներու, խորիուրատներու կողերուն վրայ կը վարսէնի իրենց արմատներ եւ յամառութեամբ կը պաշտպանէին իրենց վասանգաւոր դիրքը։ Ծետնին ախորդեւի հոտ մը կը բուրէր անոնցմէ արեւուն ճառաւոյթներուն ներքին՝ որոնք հիմայ կրնային նրբին ու պարագան տերեւները թափանցեւ։ Մապազր սարերը աստիճան աստիճան կը վե-

բանային մինչեւ բարակ ու ծածանուտ կատարները. Գետնին վրայ խոս չէր բռուներ, այլ լերկ եւ կարմրագոյն նոր զոր կը ծածկէր հողմընկցէ կոնդունիքուն եւ եղիւնոյ առեղներու թանձնը խաւ մը : Եւ ատիկա գունաթափ դորգի մը նման ծայրէ ի ծայր կը պատառուէր անսար : Անվախճան զանխուլ մրմունջ մը, բնշաբան բիւրաւոր ճճներու ազգոց, կը լցնէր այդ առանձնանիստ վայրը, ուր աշխարհ իւրացնէ լը լմնար :

Կայնեցնաք. 'ա'լ յօդնած էնքի: Թօնի եւ զեւնոյ մը ամենէն ցած ճիւզը իրեն նստարան ընտրեց, եւ ալ անոր մօս քարի մը վրայ էնկայ: Անոնջ տոտըները ծնկութներուն կրթքնուուց հանգչեցներու համար զանոնք: Գրպանէս գերմանացի բանաստեղիք մը գրքոյէր հանեցի եւ սկսայ վերանեն անոր անտառի երգերը: Խորիմաստ զգայուն տողերը զմեզ արտմութեալ կը համակէին, — անհոներիմ մինութեան, անգորով լքման ամլացուցիչ եւ խորշատիչ վիշտը կ'երգէր ան: Ճառագայթ մը իշխած էր կարգացած թերթին վրայ՝ որ մատներուն մէջ կը գողզգար: Աղջիկը, զլուխը ծաղին յեցած՝ աչուցները տակեր էր ու անակը սորիկ կ'ընէր: Ոտքեր ճնուքներուն կը ճընչէին եւ ես չի համարձակեր շարժուտ մը ընկուլ, զախնալով որ զանոնք մէկդի կը քաշէ: Նորորինակ յուզում մը կ'արքեցներ զաւ: Յանկարակի աչուցները բացաւ, նովը կ'անցնէր անտառին վրայէն: — բագ հագոյ, զօրաւոր ներգաշնակութիւն մը բարձրացաւ: Անբան միանանութիւն մը ողբական որ զմեզ անառեկի վրդովմոմ յափշտակեց՝ ուրարձրացաւ: Բարձրացաւ՝ հնառաւոր միջոցները խորքը առնեցաւ: Նուազեցաւ գրփուներու հազիր նուազելի շնչմար: Աւելի ի խոր լութիւն մը տիրեց՝ անտառն իր ցաւատանջ, հոգին փէր էր:

'Ա'խ, Աստուած, ինչ կը զգայինք մենք երկուքս — երիտասարդ, խսնդուս հոգիներ, զորոնք բախտին մէջ քանաճոյքը միացուցեր էր այգտէ: Կարելէ՛ էր այդ առանձին տեղի վիրայն միանք գանելով՝ անդիմադրելի, զգլուի անհանքը չունենայինք իրարու զիրենը նետուելու, զիրար յիմարաբար սեղմելուն: մի միան մեր կրից չափանց բանութիւնը արգելք եղաւ ասոր:

Արեւը կը խոնարհէ՛ եւ իրիկունը շուտով կը թարձրանար անտառին մէջ: Կետինը կարմըրած էր եւ հիմա ճառագայթները կոնըր-

ներն է վեր կը մազլցէին: Ջայները կը շատանային հիմա եւ փակի մութը կոնէր հ ճառագայթներն ալ զէկ ի զազաթները վիրանային այնչափ անձկալից խուճապ մը նշմարելի կ'ըլլար բոլորնիս: Գետնասիրուու տերեւ ները երեր կը խշուէին օձերու սովորութ տոպակ ասուափիւն մը կը հանէին: Ականջնիս անկած, շրոպդինիս կը բրցէինք անճագար ճառագայթները եւերը եւեր հասար էին ծառերուն զլուխները՝ որոնց բացարձակ ամաններու երեւոյթը կուտային: Խևկ վարը բոլորովին խտար էր:

— Պէտք ենք տուն զանալ, բաւ Թոնի: Զարմացած էր կողմը դարձայ: մթութեան մէջ բերը կը փայլէին եւ երեսը միացոյն կ'երթար: Տեղէն չէր երթարացած:

— Ա'խ, բարեկամու, կրկնեց ան յօդնած ու բրեկեկ մախով մը որ իրիկուտն սոսկ այդպէս կը հնչէ, ի՞նչ տարօրինակ րան է մեր կեանքը: Վաղը՝ ամենափոքրիկ սին զրադանց անձնատուր՝ պիտի չյիշենք, գոնէ այսախուժով պիտի չյիշենք այս իրիկուտն հրաշալի զգացումները որ զմեզ տակնուվրայ ըրին: Են ասկայն տաճանկ ըլլալու էր: ապրելու նողնուու, սոսկակ սովորութեանց համար մոնալուու էինք հոգեուր այնչափ անուշ հնառութիւն: Անս քիչ օրէնք իրարմէ ի սպատ պիտի զատուենք, արդեօք քնան երեք հօգ պիտի տանինք թէ ինչու համար դիպուացը զմեզ՝ խոնեն, այսչափ սաստիկ զգացոյ արարածները այս աշխարհին վրայ իրար մօտեցուց եւ զարձեալ հեռացուց: Ինչու համար իրարու վրայ անտարբերութեամբ մօտանենք եւ միշտ այս զօրաւոր քաղցր զգացումները կարենանք ունենալ:

Ապաձամ մտիկ կ'ընէի: ոչ ա'լ ան իմ առաջուած ճանչցած կատակասէր թեթեափիսու ազշիկը չէր: Սից թափծալցից խօսերը շատ ու շատ խորին միտու մը ունէին եւ անոնց վրայ ուշագրութեամբ անտառին առ առաջարկութիւն ու առ առաջարարութիւն որ այս իրարացաւ որինքներուն ինչ ըլլալը չենք կը հասկան: Պատասխան պիտի տայիր երեր որսափողի մը լայն զայլայիլը ծաւակեցաւ անտառին խորերն: Դանգաղ եղանակը եւելէջները կը պարզէր կամաց կամաց՝ սրբազն կտուի մը հին ծալքերուն պէս: Առաձկական հնչիւնները խորէ խոր անդունդ կը ասէին եւ

դարձեալ իբր թէ ներքսագոյն ալքերէ սակաւա առ սակաւ զեր կ'ելլէին, կ'ելլէին ու աղօտացած կը պահանային դէպ ի երկնից աստղալից եւ անօսա ամսերը զորոնք հրմա լուսակին կը լուսաւորէր եւ մարդարիտ կը թափթիր անտորին աերեան ներուուն վրա կը աղջուն ձայնը կը ցաննար, ուղղութիւնը կը փոխէր եւ թաւուտաքին խոր կը քաշուէր: Հաւասարաափ փուտներ խաչածն իրարու կը հանդապէին օդին մէջ եւ կը թթուացնէին զայն: աւելի հեռուն երկրորդական արձագանքներ աւ կ'ելլէին անծանօթ խորչերէ: ու ձայները, ախրացած, լալագին, նորէն կ'երթային ինսալ թափթիլ:

Ուժին լաց մը զիս սոքի հանեց: Թոնի ամրոցն մարմինը ցունց կուտար եւ դէպ ի ետեւ կ'իշնար ճիշտէն: Վախցած, սարսափած որ այդ ամայի անզը պիտի մարէր, ջզագգութեամբ թեւերուս մէջ առի զանի եւ սկսայ բոլոր ուժոփու դէպ ի գետակը վաղել սոքէս զի ջուր սրսկեմ երեսին: Ճամբան քիչ քիչ հանգարատեած: անկարող խօսելու: կը թողուր որ կը մէմ զինքը, գրեթէ քնացած: Վզին ճարմանա քրթեր եր ցնցումներէ եւ զեխար կէս մը բացուած, երկու մանրերէ ծոցերը իրարու մօնեցած հազիւ նշամրել կ'ըլլային շապկին կարմիր ժապաւէխն մէջէն: Ալլոյի նման բերանը կուրծքի կը սաքցընէր:

Զանի խոտին վրայ դրի: Երբ կրցաւ սոքի ելլէլ, արգուզարզը շակեց եւ թեւ թեւեր ճամբայ երանք: դէպ ի քաղաք:

Բայց չէնք աւել առան վերադառնալ, ճամբառ երկանքը այնչափ անուշ: կը բուրէին թմրիները որ զմին կ'արքեցնէին: Ակամայ կամօք հասանք վանդակաղդան մօտ այն տան ուր կը բնակէր թոնի:

Դուռը բացի: Ներս չմտած ձեռքը բանեցի:

—Մնաք բարով, ըստա ան:

Ուժ չունեցայ պատասխանէլու:

—Մնաք բարով, կրկնեց դարձեալ ձեռքս պիստ պիտ սեղմելով:

Զգալով որ ալ կարող չեմ ինքնինքս զսպէլ փախայ:

«Վազը՝ ամենօրեայ սին զբաղմանց անձնատուր՝ զիքրա պիտի չիւնինք» Ռ' է, կը յիշչեմ. կը յիշեմ մանաւանդ այն պատիկին համար զոր չափ չափ—ան ինծի յաւէտ անծանօթ միացած: Եւ անդամները կը հանդիսանափ ձեր երկրին մէջ, մեր իրացմանը կը միանայ խանդաղատադին սէր մը

ամենէն փոքրիկ մանրամատնութիւններն անդամ, որոնց քանի մը հատը ջանացի գրել, խազալ, պատարուն խանդաղատանը մը կը ներնշէն ինչի: Եւ կ'երազեմ: այդ խոռովակից րոպէն գուշակել կուտայ կաթոգին սարդում մը, ինական անդիմադրելի հակոմ մը, — վասն զի ատեն չեղաւ ո՛չ սոտութիւն տեսնելու, ոչ կեզծիք եւ ոչ ալ զրժանք: Այսու լաւ է ամսպէս: զոնէ ներելի է ինծի գերազոյն պատրանօթ խորիլ որ թերեւս եւ ալ խորին եւ անկեղծ եւ անարատ սիրով մը սիրուեցայ: ՎԱՀՐԱՄ ՎԱՀՅԵԱՆ



ԱԶԳԱՅԻՆՔՐՈՒ ՍԻԿ

— • • • —

Հզենիանզիս ի յիշտակ Գ. Զանշեանի: — Բարիզի Հայոց մատրան մէջ, Զանշեանի մահուան լուրէն երեք շաբաթ յետոյ, կատարուեցա հանդիսատոր նոգեանդստի արարութիւն մը ի յիշտակ տաղանդաւր հրապարակորին եւ մեծ բարեգործին: Բարիզի հայ գաղութիւն հզենուր նովիւ: Վասիչապուհ քանակ Քիպարեան պարի, իմաստալից եւ զգածեալ քարոզով մը բացատրեց կարպուրութիւնը կորուտին զոր կը կրէ հայ ժողովուրդը յանձին Գրիգոր Զանշեանի:

Անեարոյ թրան եւ Բարիզի Հայերը: — Յունի 12ի շաբաթ իրիկունը, քափէ Վոլիթէրի մէջ, ի պատի Անաթու Ֆրանսի հացիութիւնը մը տրուցաւ: «Անահիւանի խմագրութեան ձեռքով կազմուած: Պասնի չափ Հայեր ներկայ էին: որոնց մէջ կը զանուէին Պ. Պ. Հ. Անոքակեան, Տր. Զարեան, Միքայէլ Յանէստիւան, Յ. Բաբէնսու, Ա. Էգնանեան, Բ. Մարտիրոս, Կոստան, Յ. Մանուէլէան, Վ. Ավագեան, Է. Շահնաշին, Ա. Իրիկինան, Մ. Միքայէլ Կոստան, Յ. Մանուէլէան, Վ. Ավագեան, Է. Շահնաշին, Տր. Քոլոլինան, Ա. Իրիկինան, Մ. Միքայէլ Պատիւանց, եւն «Անահիւա»ի անօրէնը հակիրճ բաժականութիւնը մը հայ ժողովրդին երախասագիւնքն յանձնեց Փրանացի մեծ գրագէտին՝ Հայոց խնորդը իր թանկապէին անամար: Անևաջ ըստ, ձեր գեղեցիացիսական հոյակապ գործին համար, ձեզի նկատմամբ հայոցում ունէինք լոկ: հիմա որ մեր ցաւերուն անկնծ ու պիրճախօս թարգմանը կը հանդիսանափ ձեր երկրին մէջ, մեր իրացմանը կը միանայ խանդաղատադին սէր մը